

մատակարարէ անոր նաև բարոյական կեանք, կրօնական և մտաւո-
րական կրթութեանց առաջին սերմանքն անոր սրտին մէջ ձգելով.
բարի մայրիկները պէտք է սորվեցը՝ են թէ բանիւ և թէ օլինակաւ, և
անոնց բարեբախտ մանկիկներն ուրիշ ընելիք չունին՝ բայց հետեւիլ
Ցղուն մէջ մարդկութեան ամենէն աւելի սիրելի յոյսերն և ամե-
նէն աւելի ազնուական խոստմունք կան։ Աստուածային զգացմամբ
ամենասիրուն է Քրիստոսի այս խօսքն։ — « Թոյլ տուք մանկուցյդ
գալ առ իս, զի այդպիսեացդ է արքայութիւն երկնից »։ — Խեղճ
տղաք. շատ ստոյգ է որ անոնց ամրող թուոյն կէս մասն եօթք տա-
րեկան չեղած կը մեռնի. վիճակադրութիւններէ յուցուած իրա-
կանութիւն է, որ վատառողջ տուներն, վասակար կերակուրներն,
տարածամ աշխատութիւնք, բռնական և ճնշիշ գպրոցներն և կը-
թութեանց տաղտկալի միջոցներն՝ այսպիսի պատահարաց թիւը կը
բազմապատկեն։

Միթէ այս բազմաթիւ մահերուն մաս մը պէտք չէ ընծայել ա-
նոնց որոց յանձնուած է զիսաւորապէս մանկութեան խնամքն. այս-
պիսի գժբաղդ էակաց բարոյական չարիքն ևս ֆիզիքական վնասնե-
րէն պակաս չեն. և յիրաւի, առաջին տպաւորութիւնները գիւրաւ
չեն ջնջուիր. և շատ անգամ տղան իր մօրէն ընդունած է այն չար
մղումն՝ որ ապագային մէջ բարոյական աղետալից հետևանքներ յա-
ռաջ բերած է։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՔԵՐՈՎԲԻ ՊԱՏԿԱՆԵՍ

(Վեսելովսկի գրուածէն կը քաղենք առաջիկայ յօդուածու։)

Տէր Գետրոս Պատկանեանի անդրանիկ որդին, Քերովիք Պատկա-
նեան ծնաւ ՚ի Նախիջևան դանի վրայ՝ 1833 տարւոյն մայիս 4ին։ Իւր
ծննդենէն տարի ու կէս վերջը Տէր Պետրոս գաղթեցաւ. ի Ստաւրոսպուլ
Քերովիք Պատկանեանի հայրը յաճախ կը մեկնէր տունէն այլ և այլ
պարտաւորեալ պաշտամանց պատճառաւ, որով այն ժամանակներն
աղոց կրթութեան խնամքը՝ մօր վրայ կը մնար. իսկ տունը գտնուած
միջոցը վրան այնպէս հսկողութիւն կ'ընէր և այնպէս կը կըրթէր
բարի վարուց մէջ, որ յետոյ կատարելապէս պանծաց անոնցմով։

Իրենց բնակութեան տեղուոյն անյարմարութեան համար տղաքը
այնչափ ազատութիւն չունէին. որով փափրիկ Քերովիքն ոչ սակաւ
ատեն փողոցը անցուց, իւր հասակակցաց հետ գարուկոճ, վէգ. և
այլ ուրիշ տղայական հասակի վերաբերեալ խաղեր խաղալով։ Այս

Քիչ ժամանակի մէջ լաւ ռուսերէն սորվեցաւ, զոր ապա իւր մոյ. թենի լեզուին պէս կը խօսէր:

Քերովքէ Պատկանեան իւր սկզբնական ռւսում սկսաւ Ստաւրոպոլի ճեմարանին մէջ, բայց հազիւ տարուան մ'ընթացքը լրացուց՝ անցաւ 1843ին Լազարեան ճեմարանը, ուր իր որդի քահանայի ձրի աշակերտելու արտօնութիւն ունեցաւ: Այն ատենուան աղքատ մարդիկ ինչպէս էին Քերովքէ Պատկանեանի ծնողքն, վաճառականաց կարաւաններու հետ կը զրկէին իրենց տղաքը՝ ի Մոսկուա. Քերովքէ Պատկանեան ալ զրկուեցաւ այսպիսի կարաւանաց հետ: Վաճառականը թէպէտ ծնողաց խօսք տուած էին տղուն վրայ ինամբ ունենալ բայց ճամբան ընդհակառակն այնպէս հետը խիստ կը վարուէին, որ տղան միտքը գրաւ անոնց քովէն փախչիլ:

Սպասելով յարմար վայրկենի՝ գիշերային խաղաղութեան մէջ երրոր վաճառականները կը քնանային, ինքն վար իջնելով ասյլէն փախաւ: Բայց թէ ինչ գաղափարներ ունէր փախչելու միջոց՝ զայն բոլորովին մոռցեր էր Պատկանեանն, և միայն զայս կը յիշէր որ իւր առաջին նպատակն անոնցմէ աղատիլ էր: Տեղայն զիրքը բաց էր, և Քերովքէ շտապեց շուտով ծածկուիլ անոնց տեսութենէն: Բայց վաճառականներէն փախած ատեն՝ իւր կարմրագոյն մուճակները առնա ձգեցին հովուական մեծամեծ շանց բազմութիւնն, որք յարձակեցան իրեն վրայ, և քիչ մնաց որ պատառ պատառ պիտի ընէին: Հովիւն այն վայրկենին յաջողեցաւ աղատելու զտղան, և տեղեկանալով անոր ովք ըլլալը՝ տարաւ նորէն խեղճ վաճառականաց բով, որք այն ինչ զարթած խոռովիր էին անոր անյայտանալուն վրայ: Անկէ վերջը աւելի մարդասիրութեամբ վարուեցան, և կը զգուշանային որ զարձեալ չփախչի: Մոսկուա հասնելով տարին զտղան վարժարանի տեսչութեան յանձնեցին:

Վարժարանին մէջ բոլորովին կերպարանափոխ եղաւ վարքով. և իւր գեռաբուսիկ հասակովն ու ժիր ջանքովը քիչ ատենուան մէջ իւր գասակցաց մէջէն ամենէն առաջինու եղաւ: Ամառնային հանգստեան ամբողջ օրերը Քերովքէ Պատկանեան պարտէլը կ'անցընէր, կարդալով այլ և այլ գրքեր, և իւր սուր մնաց մէջ հաւաքելով մեծամեծ հեղինակաց ոճերն ու գարձուածները: Ինքը կարծելով որ իւր ընթացրը չ'պիտի կարենայ աղէկ կերպով լըմեցընել, առաւ գասակիրը և գաղտուկ առանց ուրիշի օգնութեան, գիշերուան մեծ մասը կ'ընցընէր սորվիլ Գաղղիերէն լեզուն: Իւր ընկերաց ծաղրածութենէն աղատելու համար: Նախ կարդալ սորվեցաւ, ծանօթացաւ քերականութեան դիմաւոր կանոններուն, և յետոյ ինքընէրը յունարէն լեզուի ընթերցման տուաւ: Քանի մը ամսուան մէջ լեզուները իրեն այնչափ սեփհականեց որ տարեկան քննութեան մէջ իւր բոլը ընկերներէն առաջին ելաւ, և

մանաւանդ Գաղղիերէն լեզուին մէջ յորում ամենէն տկարն էր և ըն-
կերներէն կը ծաղրուէր : Վարժարանին մէջ ինքը միշտ առաջին կոմ'
երկրորդ ելած էր, և ընթացքին վերջը ոսկեայ մետալի կ'սպասէր :
1851 տարւոյն յունուար ամսոյն Քերովբէ Պատկանեան ուղևորեցաւ
Տորբադ, հոն Համալսարան մտնելու Համար : Իւր շտփարերական,
պատմական և աշխարհագրական ուսմանց, լատիներէն, ռուսերէն
ու գերմաներէն լեզուաց տուած քննութեամբքն Համալսարանի ա-
շակերտաց Կարգը անցաւ : Այն ատեն վերոյիշեալ Համալսարանին
մէջ ձրիարոր կը դաստիարակուէին մի քանի հայազգի մանկունք,
առատաձեռնութեամբ բեղրպուրկի հայոց եկեղեցւոյն, Ակաֆիոն Դա-
միթ Աքիմեանի և այլոց : Աքիմեան փափաքելով որ հայ կղերակա-
նութեան մէջ ուսեալ և արդիւնաւոր անձինք ելնեն, մասնաւոր
բաժին մը որոշեց Համալսարանին մէջ որուն համար շատ ծախք ալ
ըրաւ : Բայց իւր այս փափաքելի նպատակը աղէկ ելք չունեցաւ . վասն
զի աղքատ և ուսումնական ընթացքնին լմնցընող անձինք, չէին
տեսներ իրենց Հրապուրիչ բան մը հայ քահանայից դատան մէջ,
և կ'պշտատէին կեանքերնին ապահովցընել շահաւետ պաշտօններով :

Այն ատեն Աքիմեան որպէս զի իւր նպատակին համար, ձրի
դաստիարակուող մանկանց տուրքը դազրեցաւ և աշակերտաց ըն-
թացքը լմնցընել չէր տար . և որպէս զի զողաքը հոգեորականին
մէջ հաստատէ, իլենց համար սարկաւագութեան տեղ կը գտնէր :
Այս աղքատ տղայոց մէջ էր նաև Քերովբէ Պատկանեան, որ
Տորբադ բնակելէն մեծ օգուտ մը չքաղեց, և ազատ միջոցը կը
զուարճանար բանաստեղծութիւններ գրելով : Հայերէն դարձուց
կէթէի, Շիլլերի և Գիրանձէի քանի մը բանաստեղծութիւնքն .
և հայրենական սիրով երգեց զինին, ուսանողի կեանքը և ու-
րիշ շատ երգեր : Իւր այս երգերը միջին Հայաստանի ռամիկ ժողո-
վուրդը հայրենասիրական սիրով վառուած կերպէին և կ'զմայլէին .
այժմ ևս կ'երգեն յաճախ ուրախ զուարի ընկերութեանց մէջ :

Հոս կ'ուզգնք ցուցունել մեր արգոյ ընթերցողաց Քերովբէ Պատ-
կանեանի մի քանի քերթուածներն . և Այն ինչ ազդ է, այն ինչ ցեղ
է, որ միշտ անկախ է . » - « Ուսանողի կեանքից գեղեցիկ կեանք չի
կայ . » - « Եղբարք, մի շուրջ ժողովեցէք . » - « Կուամբամբուլի, Ա Ասոնց
մէջ կ'երենայ Քերովբէ Պատկանեանի բանաստեղծականն խանդը,
որ բոլոր Պատկանեանց գերդաստանին յատուկ կը տեսնուի :

Երբոր Ա. Դ. Աքիմեան կարգաց Քերովբէ Պատկանեանի գրա-
կանական աշխատութիւնքն, և հասկըցաւ որ ինքը քահանայ ըլ-
լալու կոյումն չունի, զինքը այն համալսարանէն հանեց : Այն ատեն
Պատկանեան զրկեալ 'ի կարենոր պիտոյից, Տորբադէն 'ի Բեղըր-
պուրկ տեղափոխեցաւ, և հոն իրը տիրացու ընդունուեցաւ Հա-
յոց եկեղեցւոյն մէջ : Քիչ ատենէն ուղևորելով 'ի կովկաս՝ կը մըա-

նէ Ստաւրոպոլի ճեմարանին աշակերտաց կարդը, և այս՝ ինչ որ կը տեսնուի անոր համար, որպէս զի ռուսաց համալսարանը մտնելու արտօնութիւն ունենայ: Այն տարին ինքը գրեց ըստ ռուսաց գրականութեան և վասն երգիծարանութեան և երգիծարանութեանց կանթեմիրեայ և ըստած զիրքը: Վարժապետը ճանչցաւ տըպագրութեան արժանի աշակերտին գրուածքը, և 'ի լոյս ընծայեցաւ տեղոյն տպարանէն, Ստաւրոպոլի նախանգական լրագիր կոչուած թերթին (1853-թիւ 2) մէջ այսպիսի ստորագրութեամբ մը, աշակերտ Քերովքէ Պատկանենանի:

Քերովքէ Պատկանեան դովութեամբ լմցուց ճեմարանին ընթացքը՝ 1853 տարւոյն գարնան. և ապա մոտաւ յաշակերտութիւն Գլխիաւ, ուր մասկավարժական ուսուումնարան ըստածին մէջ, ուր հայրը իրեն ձրի տեղ մը հայթհայթեց՝ չնորհիւ կովկասեան Յանձնաժողովոյն: Ուսումնարանին մէջ Քերովքէ Պատկանեան բանասիրականին ընդարձակ ասպարիզին միջէն՝ պատմական մասն ընտրելով և անոր գրուելով բոլորովին զբաղեցաւ ռուս, գաղղիական և գերմանական դրականութեանց հիմնական ուսմամբ: Այն տաենն սկսաւ նաև սորվիլ անգղիերէն և իտալերեն լեզուներն, զորս ապա հեշտեաւ կը կարդար:

Շարունակելի

ՄԹՐ ՄԸ ՎՐԷԺԻՆՄԴՐՈՒԹԻՒՆԸ

1859 տարւոյն յունիսի առաջին օրերն էին: Արեգակը մտնելուվրայ էր:

Չորս կողմէն տիրող միայնութիւնը տեսնողը՝ պիտի կարծէր թէ գիւղը անապատացած ու անխորդաքանակ էր: Կին մը միայն կանգուն կեցած խեղճ տնակի մը դրան առջե՞՝ գիւղակը կտրող ճամրու մը զլուխաւ, մերթ ընդմերթ կը նայէր ջրջակայ դաշտերուն ու լերանց գագաթը ծիրանափայլ վառուող լրսոյն վիրին շառաւիլաց, ու յետոյ անհանգիստ խնամքով ու փութով աշուշներու կը յառէր առջելը տարածուած մարգագետնին յետին սահմաններուն վրայ: Գեղջկուհին կը համարէր սրտին վափաքանօք տրապել փութացընել որդւոյն, միակ ու սիրելի որդւոյն, վափաքելի գարճը:

Երկիրը բովանդակ զարգարուած էր գարնանային գեղեցկութեամբ. սակայն փոխանակ ուրախացընելու տեսնողին սիրտը, տխուր արհաւելքը մը կազգէր այն տեսարանը. մարդկային ձեռք՝ ընութեան այդ գեղոյն վրայ՝ սուգ մը տարածեր սիրել էին. հոս հոն՝ դաշտաց մէջ կը տեսնուէին փճառ ցած ու անպիտանացած հունձք, ծառք՝ տապալած գետին ինկած, կործանած տնակը:

Զիաւոր զինուոր մը արշաւասոյր կը վագէր գէւա ի գիւղը. Վարդուհի երրտեսաւ զինքը, կարծես թէ սրտի տագնասպ մը զգալով՝ կ'ուզէր ետ քաշուիլ տուն մտնել: Բայց ահարեկ հետաքննութենէ մը արգիլուեցաւ: Զինուորը